

Հրատարակի ամսուն 813 Ն-22թ.
Արդյունաբան պետք է Խուզ-
լու առաջ խոսք թէ 5

Տարեկան գնահատի շը 100
Դուռը բերել Բաժակուր Խովե-
րը Խորության ծախը Վայրեւի կե-

ԱԴՍՈՒՄ ՀԵԿՏԵՍԱՅՈՒՅԵՑ

8 ՄԱՅԻ

Ա. ՏԱՐԻ 1851

ԹԻՒ 17

ՊԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՏԵՂԻ 15

Դաստիարակութեան յօդու ածներուն շարունակութեանը մատադիք եղաղները տեսած ըլլալու են թէ, Դաստիարակութեան ուսմանը վրայ մեր առած ած ընդհանուր առած թիւնը, իսկզբան ըշած խոստումներ նուս համեմատ, սա հինգ բաները կը պարունակէ : Ա. Դաստիարակութեան սահմանը, Բ. Մարդկային ազգին կատարեալ ըլլալու ընդունակութիւնը, Գ. Դործնական դաստիարութեան մէջ մինչև հիմա քիչ յաջուցւի եղած ըլլալը, Դ. Մարդկային տեսակին մի միայն ըլլալը, Ե. Դաստիարակութեան պիտակութիւնը կամ օգտակարութիւնը :

Այսուհեան մեր յօդուածներուն բովանդակութիւնն սա նիւթիս վրայ հետեւալինէ :

Ա. թէ ինչ բաներ մարմնոյ ու մասաց բածին կարողութիւններուն գործունեւթեանը կ'օգնեն,

Բ. թէ ինչպէս որ աշնորդութիւն ընել պէտք է կարողութիւններուն :

Այս ոք կրնայ տարակութիւն թէ չկան աշնանի բնական թէութիւններ կամ պայմաններ, որոնք մարմնոյ ու մասաց բնածին կարողութիւններուն կ'օգնեն, այսինքն անոնց վրայ նպաստաւոր ազգ եցութիւններուն կ'ընեն : Բայց սա կարենոր խնդիրը տակաւին ըստ բաւականին հասկրցուած ու ձանցուած չէ, անոր համար ալ մարդիկ ընդհանրաբէս աս մասին շատ անփառ են :

սակայն խնդիրն ինքնին անանկ մեծ արժեք ունի որ ամեն ինագետ անոր ահաւոր կերպով ուշադրութիւն ընելու կը պարտաւորի : Կարողութիւններուն բուն նպաստաւոր եղող պայմաններուն բնական բաժանմանը համեմատ, մեր խորհրդածութիւններն աս նիւթիս վրայով չորս կետերու կրնակն բաժնուիլ : Առաջին կետն է ժառանգական կամ աճազական օրէնքներուն ազգ եցութիւնը, Երրորդը՝ Կըրթութիւնն է ; ու չորրորդը՝ Կարողութեանց փախադարձ ազգ եցութիւնը :

Ճառանգանին իջման, իսկ աւրեւէան օրէնքներուն ազգ եցութիւնը : Մարդկային մարմնոյն զարդայումը՝ գործարանաւորութ (օրինական) ընդհանուր օրէնքներուն համեմատ կրնայ նպաստ կամ յաջողութիւն գտնել, բայց կրնայ նաև ետ մնալ կամ խանգարուիլ, նոյն ձամբանով որով ուրիշ կենդանի էակներու զարդացումը կը լսու : Աս օրէնքներին, այսինքն սերունդի կամ ծնողքներէ ժառանգական ձամբութեկած կազմութեան օրէնքին նայելով, աղաք իրենց ծնողաց մարմնոյն ձեւ ակերպութեանն ու կազմութեանը մասնակից կ'ըլլան : և որով եւ իմացական կարողութիւններուն որպիսութիւնն ըդեղին կազմութեան հանգամանքէն կախում ունի, հարկաւ աս մասին, այսինքն մատաւոր մասին ալ տղոց ու ծնողաց մէջ մեծ ու կարեւոր նմանութիւնն ըլլալու է : Դաստիարակութեան առողջ դրութիւնն ըլլալու ունենալու համար, բացարձակապէս հարկաւ որ է որ ժառանգական առաջնութեան կետը, լուսաւոր կերպով

բացատրենք : Դասովիարակութեան վրայ գրողներուն մէջ անոնք որ քաջ բնագէտ են, համոզուած են թէ ժառանգականութիւնը մարդոց բնական ու իմացական գոյութեանը վրայ մեծ ու մնայուն ազդեցութիւն կը բանեցընէ, ուստի և բոլոր կարողութեանց վիճակն ու երեսյթները ժառանգական են : Ուրեմն ժառանգական իշխան օրէնքները քննելն ու ազէկ ճանչնալը՝ մարդկային ազգը լաւացընելու ամենէն կարեոր միջոցներուն մէկնէ : Ճիշման ամսութեաններ թէ ուրիշ գործարանաւոր եակներ՝ թիշպէս կը լաւանան : կամ անոնց ազնուութիւնն ու կատարելուաբն, անոնց թերութիւններուն ուղղութիւն ինչ բանէ կախում ունի :

Ծաղկաբաններ, պաղաբաններ պարտիզաբաններ գիտեն թէ առւնկերուն զանազան տեսակներն յառաջ բերողը բընութիւնն է : անոնք տունկերուն այլևսյլ յատկութեանցը լաւանալուն նպաստաւոր եղող պարագաներն ալ ազէկ գիտած են : Քաջ գիտեն թէ ամենէն առաջն և ամենէն կարեոր կէտը՝ հասուն և բարեվիճակ սերմն է . երկրորդ կէտը՝ բերրի ու պատշաճ գետինն է : Կարճ խօսքով՝ եղելութիւն մըն է թէ որ և իցեւ բյու կամ տունկ լաւացընելու համար, անոր սերնեանը համար ազէկ զգուշութիւն, ըստրութիւն ու փոյթ ընել կը պահանջուի :

Անասունները կառարելագործելու կամ անոնց մասնաւոր յատկութիւններն աօքրինակի համար՝ ձիերուն գոյնը կամ ձեւը, ոչխարներու բուրդը, շուներուն հոտառութիւնը, և այլն, յառաջ տանելու համար՝ գեղացիները սերնելեան օրէնքին կը գիմեն : Աս միջոցով կալուած առերներ կամ անասնաբոյններ անասուններուն այլեւայլ մասերն, օրինակի համար՝ սկզբները, ներդները, և ուրիշ մասունքը տկարացընելու կամ զօրացընելու յաջողած են : Եթէ մարդիկ գիտցած ըլլային սա բնական իրողութիւնը թէ՝ Մարդուս գործարանաւորութեանն ընդհանուր օրէնքներուն համեմատ են, բաւական համոզուած ըլլալու էին թէ իրենց ոչխարը սերուն, խողերուն, շուներուն և ձիերուն

սերնդեանը համար ըրած փոյթերնուն չափի իրենց սերնդեանը համար ալ փոյթը ընելու են : Բայց մարդս Արարշին անփոփու սելի օրէնքներէն ինք զի՞նք դուրս հանել կ'ուզէ . թէ և անոր ըրած աս բազառութիւնը՝ որ տգիտութեան կամ յամառութեան արդիւնք է՝ անոր համար ազետալի հետեանք ունի : Արդ որովհետեւ ասնիւթը մեծ կարեսորութիւն ունի, հոս քիչ մը աւնոր մանր քննութեանը մտնենք :

Մարմնոյ առողջութեան համար բնագէտերէն շատերը երկայն ժամանակ պընդեցին թէ ամուսնութիւնն աւելի լաւագոյն վիճակի մը մէջ զնել հարկաւոր է : Անոնց աս բարի փափաքն աւելի զօրութիւն գտաւ, երբոր շարունակ դիտողութիւնները ցուցուցին թէ առողջութիւնը գործարանաւորութեանէ կախում ունի, և գործարանաւորութեան որպիտութիւնը որոշողը սերունդը կամ որդեծնութիւնն է : Բնապատումները կ'իմացընեն մեզի թէ երբոր թոյլ տրուի որ անասնոյ խումբ մը, օրինակի համար՝ ոչխարի հօտ մը, ախտ կամ թերութիւն մը ունենալով, սերունդ յառաջ բերէ, քանի որ հետզհետէ սերունդը շատցընէ, նոյնչափ ախտը կամ թերութիւնը հօտին մէջ երթալով կը տարածի ու կ'աճի : Վերջապէս կալուածատէրներ այս ինչ մասնաւոր յատկութիւնն ունեցող անհատ անասունները ընտրելով, և անսոնց սերունդ յառաջ բերելով, նոյն յատկութեան տէր ամբողջ խումբեր գոյութեան բերած են : Եթէ նոյն բնական պատճառը մարդուս սերնդեանը մէջ ալ կը ներգործէ, մասնաւոր գաւառներու կամ երկիրներու մէջ աեսնուած տեղական յատկութիւններն աս պատճառին կրնանք ընծայել, թէ և ընդհանրապէս կը կարծուի թէ անանկ յատկութիւններու պատճառը տեղւոյն ջուրը կամ ուրիշ պարագաներն են :

Ա երացեալ կարծիքներէ կամ ենթադրական գտումներէ աւելի՝ եղելութեանց վրայ վստահութիւն ունեցողները չեն տարակուսիր թէ մարմնոյ յատկութիւնները ժառանգական չեն : Հատ ընտանիք կամ ազգատօհմներ իրենց յատուկ գծագրութիւնը կամ նմանութիւնն ունին, և ոչ ա-

Ժառանգականութեան վարդապետունը զէմ առարկութիւն մը կրնայ ըլլալ . այս ինքն թէ Մեծամեծ տաղանդներու տէր մարդիկ շատ անդամ անհանձար, զաւ կը ներ կ'ունենան, և թէ բազմամարդ գերդաստաններու մէջ տարբեր տարբեր ընդունակութեանց տէր անհատներ կը գըտնուին . Աս առարկութեան գէմ մեր ընելու խորհրդածութիւնն յաջորդ յօդուածին թողով, հիմա ուրիշ կէտի մը գանք լոր առանձին յօդուածով բացատրելու խոստումն ըրած էինք :

Հարդարութէ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱԶԴԻՆ ԱՅԼԵՒԱՅԼ
ՑԵՂԵՐՈՒՆ ՎՐԱՅ
ԳԻՏՈՒԹԵԱՆ ԶՆՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քանատիարակութեան յօդուածներուն մէջ, ինչպէս մեր ընթերցողները գիտեն, մարդկային ազգին մէկ տեսակ ըլլալուն վրայ երկայն խօսեցանք, և ՚ի վերջոյ ըստնը թէ մարդկայն ազգին այլ այլ ցեղներուն վրայով արդի գիտուեն բնախօսական և բանաժողութիւնն առանձին յօդուածով պիտի ներկայացրնենք . Աս յօդուածնիս մեր ան խոստումը պիտի կատարէ :

Վարդկային ազգին տեսակին միութեան վարդապետութիւնը թէ տէտ Անմական է, և հարկաւ կը հետեւի Անմականներուն մէս աստուածուն գաղափարէն, բայց և այնպէս անանկ մեծ վարդապետութիւն մըն է որ իր բարորական և կրօն սկսն բարձր նշանակութեանը համար քննագատութենէ (Քիթիս) վերև ազգատ է, և բնաւ չի վախ նար որևէ իցէ հետևութենէ զօր գիտութիւնը մարդկութեաններական սկզբանը վրայ ժամանակութերևս կարող պիտի ըլլայալ հանել . Ոչ ոք կրնայ իշխել հակառակ ելելու անանկ վարդապետութեան մը զոր նորագոյն ազգերը յօժարու թեամբ ընկա զունած են, որն որ անոնց ընկերական ու բաղաբական շանդանակին մէջ զբեթէ ամենեն, և ազէկ ըմբռնուած կէտն է, և որն որ կ'երեի թէ երթալով քոլոր երկրիս երեսին վրայ մարդկային յարաբերութիւններուն հիմը կամ խարիսխն ըլլալու վրայ է և Վարդկային յառաջադիմութեանը մէկ բնական միտումն է որով կ'ուզէ, մարդկային կային կամն առեն աեզ մէկ ճանչնալ, ով կրնայ անոր առ միտու մը խափանել . Եթէ արդի բաղաբակրթութեան սկզբանքները բուն սէջ կոյ ոկ բունը մը ողի լուսաւոր եալ է, որ անօր պատիւ կ'ընէ, անտարած կրյա մարդկային աեսակին միութեանը սկզբունքն է առ սկզբունքն է որ ուրիշուալ պատ մը բաղաբական ըուն մարդապիտիկան

նան ; և հետևութիւններէ և եկեմագրութիւններու անցնելու կետը կու գայ , Առ համար թէպէտ կրօնըն առ խնդրոյն մէջ յառաջ գացած, ու տեսակին միութեան սկզբան միութեան ալ անցնած է, և անանկ որ ըստ կրօնական վարդապետութեան մարդկային ազգը ոչ միայն, մէկ տեսակ է, այս և մէկ զյուկէ մը յառաջ եւ կած է, բայց գիտութիւնը մինակ աւ զի մասը կրցած է ապացուցանել, այսինքն տեսակի սիօւթիւնը, երկրորդ մասին այն է սկզբանական միութեան համար բան մը չիրնար ըստը, թէրեւս երկրաբանութիւնը կամ ուրիշ գործառական գիտութիւնը, որ հիմա համրէ է, և աս մասին ալ խօսելու լեզու պիտի ստանայ, երբոր մարդկային գիտողութեան առջեը նոր կաշտ մը բացուի :

Վարդկային տեսակին միութեան վարդապետութիւնը թէ տէտ Անմական է, և հարկաւ կը հետեւի Անմականներուն մէս աստուածուն գաղափարէն, բայց և այնպէս անանկ մեծ վարդապետութիւն մըն է որ իր բարորական և կրօն սկսն բարձր նշանակութեանը համար քննագատութենէ (Քիթիս) վերև ազգատ է, և բնաւ չի վախ նար որևէ իցէ հետևութենէ զօր գիտութիւնը մարդկութեաններական սկզբանը վրայ ժամանակութերևս կարող պիտի ըլլայալ հանել . Ոչ ոք կրնայ իշխել հակառակ ելելու անանկ վարդապետութեան մը զոր նորագոյն ազգերը յօժարու թեամբ ընկա զունած են, որն որ անոնց ընկերական ու բաղաբական շանդանակին մէջ զբեթէ ամենեն, և ազէկ ըմբռնուած կէտն է, և որն որ կ'երեի թէ երթալով քոլոր երկրիս երեսին վրայ մարդկային յարաբերութիւններուն հիմը կամ խարիսխն ըլլալու վրայ է և Վարդկային յառաջադիմութեանը մէկ բնական միտումն է որով կ'ուզէ, մարդկային կային կամն առեն աեզ մէկ ճանչնալ, ով կրնայ անոր առ միտու մը խափանել . Եթէ արդի բաղաբակրթութեան սկզբանքները բուն սէջ կոյ ոկ բունը մը ողի լուսաւոր եալ է, որ անօր պատիւ կ'ընէ, անտարած կրյա մարդկային աեսակին միութեանը սկզբունքն է առ սկզբունքն է որ ուրիշուալ պատ մը բաղաբական ըուն մարդապիտիկան

ներուն քաղցր ու միամիտ բնակիչներն ու Ասսամի ու Պոռնեցի ժանու և անզգամ մարդիկն ու հեշտասէր թափախիները, սակայն ամենուն մէջ քաղաքակրթ ու թեան ու յառաջադիմութեան բացարձակ անընդոււնակութիւն մը կը տիրէ :

2. Ասոնցմէ եռքը կու գան առաջին քաղաքակիրթ ցեղերը. Չինացիք՝ արևելեան Ասիոյ մէջ. Քուշեանը և Քամեանք արևմտեան Ասիա ու հիւսիսային արևելեան Ափրիկէ. Աս ցեղերը քաղաքակրթութիւնը նիւթապէս ըմբռնած են. անոնց կրօնական բերմունքն ու քերթողական աշխնը շատ բիչ զարդացած է. արհեստի (Ճաշակի) զգացումը՝ տկար, վնեմութեան զգացումը՝ խիստ ազնիւ. ձեռագործ արշեաներու և գործնական գիտութեանց մէջ յաջողակութիւն. գրագիտութիւնը նկարագրական, առանց այլաբանութեան. գործնական հանճարը՝ առուտուրի, բարեկցութեան ու կենաց զուարձութեան ուղղուած. ոչ հասարակաց ողիոչ ալքաղաքական (Փելիլիք) կեանք կայ. ասոր հաւայակը՝ խիստ կատարելագործուած տեսչ շնոթիւն մը (ապինիւրանին), այնպիսի տեսչութիւն մը զօր Եւրոպական ազգեր հաշվու Հոռմայեցոց ատենն ու արդի դաշտուն մէջ ունեցան : Ասոնց զինուորական յորմանութիւնն ալքիչ, լեզուն միավանի և առանց յեղման (Ֆլէտոն) ինչպէս նշգիպտացերէնն ու Չիներէնը. գիրը՝ մեշենեագրական կամ գաղափարական. Աս ցեղերը քրիստոնէական թուականէն յառաջերեք կամ չորս հազար տարուան պատմական սատու գութիւն ունին : Քուշեան և Քամեան քաղաքակրթութիւնը Սեմական ու Արիական ազգերուն ըրած ջանքերուն տակ աներեւոցիթ եղած է. Բայց Չինու մէջ քաղաքակրթութեան աս նախնական տիպը կենդանի մնացած ու մինչև մեր օրերին հասած է. Ասորեստանեայ կամ Նինուէական ու Բաբելոնական միապետութիւնը մինչև Քաղգեական ու յետոյ Մարտարակական յեղափոխութիւնն աս առաջին քաղաքակրթութեան կարգին մէջ է :

3. Խմառւսէն եկող մէծ ազնուական ցեղերուն, այսինքն՝ Արեաց ու Սեմեանց երեխանը, Այս ցեղերը մի և եոյն ժամա-

նակին մեջ երեան կ'ելլեն. առաջինն ՚ի բակտրիա, երկրորդն ՚ի Հայաստան, քրիստոնէական թուականէն իր երկու հազար տարի առաջ : Արտաքին քաղաքակրթութեամբ ու մեծամեծ պետութիւններով և կազմակերպութեան գիտութեամբ՝ Քուշեաններէն ու Զամեաններէն խիստ ստորին են, բայց աշխուժութեամբ՝ քաջասրտութեամբ ու քերթողական և կրօնական հանձարով անոնցմէ անհամեմատ կերպով գեր՚ի վերոյ : Արիականները նախ և առաջքաղաքական ու զինուրական ոգւով, յետոյ ապա մտաւոր հայեցողութիւններու խելամուռ թեամբ ու յարմարութեամբ Սեմականներէն գերազանց են : Խոկ Սեմականներն երկայն ժամանակ կրօնական մեծ գերազանցութիւն կ'ունենան, ու վերջապէս բողոր Արիական ազգերն իրենց միասուածական գաղափարներուն ՚ը ձգեն, Սեմական ցեղն իր աս կոչումը գլուխ հանելէն ետքը արագ արագ կ'իյնայ, ու աեւ զի կուտայ. Արիական ցեղին որ մինակուկ մարդկային ազգին ճակատագրին գլուխը կ'անցնի :

4. Կապէս բաղդատեալ բանասիրութիւն, պատմութեան ձեռնատուութեամբը կը յաջողի արգարե ոչ թէ լուծելու այլ սահմանը որոշելու մարդկային տեսակին սկզբանը կամ ծագմանը խնդրոյն բաղդատեալ բանասիրութիւնը կատարեալ ստուգութեամբ շնդիկ՝ Եւրոպական մեծ ցեղին միտւթիւնը կը հաստատէ. արդ աս ցեղն ու րիշը ցեղերն ՚ի մը խմորելու յայտնապէս սահմանուած ըլլալով, շնդիկ՝ Եւրոպական ցեղին միտւթիւնը հաստատելն ապագային համար մարդկային ազգին միտւթիւնը հաստատած ըլլալէ : Վերցիշեալ գիտութիւնը խիստ հաւանականաբար սեմական ցեղը շնդիկ՝ Եւրոպականին հետկից, և քաղաքակրթութեան պատմութեանը մէջ անկէ անբաժին կը գտնէ : Քուշեան ու Քամեան ցեղերն ալ միենոյն ընտանիքին վերաբերելու թոյլ կնատայ. ու այսպէս արեւտեան Ասիոյ, Եւրոպիոյ ու Հիւսիսային և արևելեան Ափրիկէի մէջ քաղաքակրթութիւնը հիմնողը լոր ցեղերուն միտւթիւնն իր է հարեւի ցու-

բոշմանը մէջ անձեռնհաս է, և եթէ բաւ-
կափրութիւնն արժէք մը ունի, անոր հա-
մար ունի որ իր ամենէն վաւերտկան եւ
ամենէն հաւաստի տեղեկութիւնները պատ-
մութեան կը հաղըրդէ :

ՍԿՂՋԻՆ ԲՈՒՆԵԱՍԼԱ ԻՆՉ Ե

Աղվորաբար կ'ըսուի. Այս ինչ մարդը
սկզբունք ունի կամ չունի, և կամ Սկրզ-
բունքի տէր է կամ չէ : Սկզբունք բառն
անշուշտ նշանակութիւն մ' ունենալու է :
ոչ ան նշանակութիւնը զօր բառը լսելով
մէկէն կ'ըմբռանենք, այլ անհին նշանակու-
թիւն մը՝ առ որ բառը մասնաւոր առ-
մամբ մը յատկացած է : Քանզի ով չգի-
տեր թէ ավագ բառը բանի մը ծագմանն
առաջին կետը, սկսուածը կը նշանակէ . և
դարձեալ շատերը գիտեն թէ սկզբունք ը-
սելով կերպ մը կանոն կամ բանի մը տա-
րելքը, նախնականու պարզ օրէնքները կ'ի-
մացուին : Բայց և այնպէս երբոր Ակրզ-
բունք ունենալ բացատրութիւնը գործա-
ծողներուն հարցնելու ըլլանք թէ առ ը-
սելով ինչ կը հասկընան, ընդհանրապէս
մեզի շփոթ մեկնութիւն մը կուտան . կամ
անանկ նկարագրութիւն մը կ'ընեն որով
խօսքին է ութիւնը, դորձնական խմասոր,
մեր մտքին մէջ բացայայտ և ազգու տը-
պաւորութիւն մը չընիր, անանկ որ միշ-
եալ խօսքին մեկնութիւնն առնելէ եաբը¹
դաղափարնիս աւելի լուսաւոր ըըլլար որ-
շափ մեկնութիւնը չառած էր : Չենք ը-
սեր թէ սկզբունք ունենալ չունենալ խօս-
քին բուն և գիտեական կամ արհեստական
(Դէմիչ) իմաստը դիտցողներ չկան, սակայն
կը համարձակինք ըսելու թէ ընդհանրա-
պէս առ խիստ դորձնական կարեսու-
թիւն ունեցող ու խորին խօսքին էութիւնը
պարզ ու բացայայտ հասկըցողներ չպատ-
քիչ կը դանուին . թէպէտ անիկա անիսը-
տիր դորձածողները համեմատութեամբ
շատ են : Աւրեմն սկզբունք ունենալ կամ
շունենալ ըսելով ընդհանրապէս ինչ կ'ի-
մացուի :

Այս բացատրութիւնը գործածողներուն
մէկ մասը սկզբունք ունենալ ըսելով

բարոյական բնաւորութիւն մը ունենալ
հանկըցընել կ'ուզենի բարոյականն ալ կրօ-
նական կամ մարդկային առաջինութեան
նշանակութեամբ առ ունելով : Ամանք աշ-
սկզբունք ունենալուն սա սահմանը կը տան
Սկզբունքի տէր կ'ըսուի ան մարդը,
որ իր որ եիցէ գործողութեանը մէջ իրեն
համար մասնաւոր կանոն կամ ընթացք մը
որոշած է, ու անոր ձշիւ կը հետեւի . աճ
մոքսով սկզբունքի տէր մէկն եղած կ'ըլլայ
նաեւ ան մարդը որ իր պասկելուն և ել-
լուլուն, ուտելուն և ուրիշ գործքերուն
ժամանակ կամ չափ մ'որոշած է, ու ան
որոշման սահմանը գրեթե բնաւ չ'անցնիր
կամ անկէ չ'խոտորիր : Քիչ կը գոնուին
մաղղիկ որ սկզբունք ունենալուն բուն-
իմաստին աւելի մօտենալով, սկզբունք ու-
նեցող կոշեն անսնը զորս գիտուն կը հա-
մարին :

Երդարե ագ մեկնութիւնները սկզբունք
ունենալու սահմանին հակառակ չեն . բայց
սկզբունք ունենալուն բուն իմաստն ասոնք
չեն : Ասոր նման որչափ բառեր ու բա-
ցատրութիւններ կամ զօր մարդիկ, առանց
անոնց բուն գաղափարին խելամուտ ե-
ղած ըլլալու, կը յեզրելուն : Ասաբինու-
թիւնը սկզբունք է, երբոր անիկա սոր-
վեցընող կամ թելադրով, թէ կրօնիր մը
վարդապետութիւնն ըլլայ, թէ բժշկակա-
նութիւնը, և թէ հանարակ փորձառու-
թիւնը, եղելութիւններէ առած է, ոչ թէ
հաճայըքով կամ ի յառաջնունէ որոշած :
Մարդու իր գործողութիւններուն հա-
մար իրեն յատու կ կանոն և ընթացք մը
որոշած ըլլալն ալ սկզբունք մըն է : Եթէ
նորկապէս փորձառութիւնն անոր օգուտը
զգալով կը ստուգէ : Բայց և այնպէս ոչ
առաբինութեան, ոչ ալ կանոնաւոր գոր-
ծողութեան հետզեղողի մը ձշիւ խօսելով
սկզբունք ունեցող կրնանքը ըսել : Աւրեն
սկզբունք ունենեալուն բուն իմաստն ինչ է :
Սկզբունքը ծանօթութիւնն բանի մը բնա-
կան և ընդհանրաւոր օրէնքներուն : Մոց-
զօրութեամբը մը և ոյն բանը իրշտ և շա-
րունակ կը կատարուի : Թիւը, քանա-
կութիւնը, շարժումը, անտեսութիւնը
կամ թէ ըսենք բերը կամ արդիւնք յա-
ռաջ բերելը, գործարանաւոր էակներուն

խարհը, մարդի թիւք գլխովին, ամենէն աշւելի: դիտողութենէ դուրս մնացած է, Ենթադրութիւնը (ի՞նչէ), ի յառաջաւ դունէ վարդապետութիւններ, որ ամեն բանի մէջ կասկածելի են, մարդուն եկած ադրբենիս: Կը սկսին Ճշմարտութիւն համարուիր: անոր համար է որ բարոյականութիւնը մեր դարձուն մէջ միակ բանն է: որ ամենէն աւելի ետ մնացած ու գրեթե անլուծանելի առեղծուած մը եղած է:

Բարոյականութիւնն ազատ մարդուն բը նսկան օրէնքն է: Մենք անբարոյականութեան տակ պիտի հեծենք. առ մասին ըսկը ըստնիք չունիք և չենք կրնար ունենալ, բանի որ մարդուն բնական իրաւունքը, անոր բնուենք հարկաւոր օրէնքը ճանչցուած չէ: Բարոյական սկզբան տէր մարդուն բը նսկան գոգինքնեսին ճրագով փնտուած մարդըն է: Ինչ զարմանալի բան է, որ հազար երհու հարիւր տարուան միջոցին մէջ մարդուս բարոյական վիճակը միւնչոյն մթութեան մէջ է: Ընական վիլխոփայութեան սկզբունքն առեղծուածն է, զոր պատմութիւնը չկրցաւ առեղծուլ: Ան վիլխոսփայութիւնը մեզի համար տակաւին խորհուրդ (Ֆու՛էլ) մըն է: Մեր բոլոր ըզկը ըստնիքներուն վրայ վստահ ըըլլալուն կարենոր կէար մեզ առ խորհրդածութեան տարաւ հիմա մեր խնդրոյն գանք:

Այս կարծենք թէ սկզբունք ունենալուն բուն ինչ ըլլալը բաւական հասկըցուեցաւ, Արդ միթէ սկզբունք ունեցողի մ' ու անիկա չունեցողին մէջ տարբերութիւն կայ, և ինչ է: Սկզբունք ունեցողի մ' ու չունեցողի մը մէջ խիստ մեծ ու գործնական տարբերուի կայ, և սա է որ սկզբունք ունեցողն անբանին որոյ սկզբունքն ունի ձեռնհամ գործողն է, անոր մէջ հարկաւ գործաւնեայ է, և անոր գործունեւութեան արդիւնքը միօրինակ և գրեթէ անվեկպ է: Սկզբունք ունեցող մը և չունեցող մը և չունեցող մը թողմի և նոյն գործն ընեն: օրինակի համար բերականութիւն գիտցող մը ու չգիտցող մը միւնոյն խօսքը գրեւ: Գրեթէ անհնարին է որ բերականութիւն չգիտցողին գրութեանը մէջ սխալ մը, և հետեաբար բացատրութեան թերութիւն մը չը գամուի: ուշը բերականութիւն գիտցողին

գրութեանը քերականուկան և բացատրութեան մասին ուղիղ ըլլալը գրեթէ հարկաւոր օրէնքը մըն է: Եւ դիպուած է, եթէ բերականութիւն չգիտցողին գրութեանը մէջ բնաւ սխալ չդատնուի: ինչպէս որ դիպուած է, եթէ բերականութիւն գիտցողին գրութեանը մէջ սխալ դատնուի:

Ո՞նչն է հիմա ըսուածներէն սա: Եզրակացութիւնները կ'ելլեն.

ա. Սկզբունք գիտցող մը ամեն բանի մէջ սկզբան տէր եղած չկրնար ըլլալ: բայց ընդհանուր բաներուն հասարակ կամ նախական սկզբունքները գոնէ գիտցած ըլլալու է որ իր Ճիւղին մէջ իր գործունեւութիւն հաստատուն, ապահով ու գիւրին ընէ:

բ. Սկզբունք դիտացը վատահութեամբ համարձակութեաբ ու յաջողութեամբ կը գործէ: և անոր գործողութեանն արդիւնքը բնականաբար սխալմունքէ միշտ աշատ է. և

գ. Գործնականի համար խիստ կարեսր է գիտնալթէ որ և իցէ բանի մը յաջողութեամբ գլուխ ելլելուն համար, այնպիսի մարդիկ փնտառուելու և գործածուելուն որոնք ան բանին սկզբանցը տէր են:

Ըառաջագիմութիւն ընելու ՚ի զուր կը յուսանք, եթէ սկզբունք ստանալու չենք աշխատիր: Առանց սկզբունքներ գիտնալու բան մը չենք կրնար ընել: և սկզբունք ունենալուն վրայ գաղափար չունենալը բնութեան վրայ սա համազումը չունենալ է թէ՝ բնութեան օրէնքները միօրինակ ու անփոխելի են: Ինչ բան որ միօրինակ ու անփոխելի օրէնքներ ունի: գրութեան և հետեաբար գիտութեան կամ ուսման առարկայ է:

Փարիզ լրագրին մէջ կը կարդանք հետեալ յօդուածը որ Զմիւռնիայէն յիշեալ լրագրին հազարդուած է:

Զմիւռնիա, 17. Ապրիլ 1864

Վրդշ խմբագիր:

Ա կը մօք կմմանուէլ թ. Թագաւորին իշտակի մատուցուր կոչուելուն լուրը, ինչպէս շատ տէղ, նոյնպէս իզմիր ալ հասած օրը, ամսոյս Ալին, մեծ հանդէսներ կատարուել

թեանը համար կարձ խորհրդածութիւն մը կ'ուզենք ընել : Մենք համոզուած ենք թէ Օսմանեան կառավարութիւնն ինչպէս որ իր անկախութեան իրաւանցը գիտակցութիւնն ունի, նոյնպէս գիտէ թէ առ ընդարձակ ու, թէ և ժամանակին Եւրոպից հետքալած չըլլալուն համար ետ մնացած, սակայն յառաջադիմութեան ամեն նիւթական տարրներն իր մէջը պարունակող Պետութեան մէջ Եւրոպական քաղաքակրթութիւնն արագ ու մեծամեծ քայլեր ընելու է, և ասուր կը փափարի : Ինչպէս տմեն մարդկային բան, ասանկ ալ կառավարութիւնները սխալ կ'ընեն, ու ըրած սխալնին կ'ուզգեն . փորձառութիւնն անոնց ալ շատ ու ամեն բան կը սորվեցընէ : Բաւական ժամանակ անանկ կարծուած եր թէ Եւրոպական քաղաքակրթութիւնն առ երկրին մէջ, Եւրոպացւոց ձեռքով կամ անոնց անմիջական գործողութեամբը յառաջ կրնայ երթալ . և թերեւս ՚ի սկզբան այնպէս ըլլալ հարկ էր : Հիմա, եթէ մեր տեսութիւնը սխալ չէ, սա կարծիքը տիրելու սկսած է թէ առ երկրին յառաջադիմութիւնն իրմով և իր մէջն ըլլալու է . Տարակայ չկայ թէ երկրին յառաջադիմութիւնն իրմով և իր մէջն ըլլալու է ըսելով, կ'իմանանք թէ հետեւ երկանքն ու գործածուելու միջոցները՝ Եւրոպական մեծամեծ ու ամենէն լուսաւորեալ ազգերուն սկզբունքըն ու միջոցներն ըլլալու են, որովք անազգերն իրենց ներկայ դրիցը կամ վիճակին հասած են : Չենք կարծեր թէ Տաճկաստանի ժողովրդոց փորձառութիւնը, եթէ անձնական փորձառութեան քայլով սկզբունքներու և միջոցներու հետամուտ ըլլալու երկայն ու յամբաքայլ ճամբան ընտրենք, յառաջադիմութեան տարրեր ըզգկալ երկրու միջոցներ պիտի գտնէ, քան զայն սկզբունքն ու միջոցները զորյիշեալ ազգերը երկայն դարերու տաժանելի փորձերովք գտած ու մեր առջեր դրբած են : Եթէ վերի սկզբունքն, այսինքն թէ երկրին իրմով և իր մէջն յառաջ երթալու է, եթէ, կ'ըսենք, առ սկզբունքը շիտակ է, Տայոց մէջ երեցած շարժումն, անոց տկար ջանքերն, առ երկրին յառաջադիմութեանն անկեղծ փափաքողներուն անհաճոյ երկնալու չեն : Տաճկաստանի ժողովրդոց կրօնական ու ցեղային տարրերութիւններն անանկ են, որ գեթառայժմ ամենը մէկ ձուլել ու ազգային միութիւն եր կազմել կարելի չէ : Ու ինձն

չայերը Տաճկաստանի բաղմամարդուիր կազմող երեւելի մասերուն մէկն ըլլալով, երբոր իրենց ազգային կամ ցեղական կացութիւնը լաւացընելու կը ջանան, ցուշուցած կը լսան թէ երկրին տնտեսական յառաջացման գործին մէջ իրենց ինկած նաքարակիոր հանգանակելու պարտաւորութիւնը ձանչցած են : Աւտոի չայերը պարտաւոր են ձանչցընելու թէ իրենք առ երկրը կազմող մասերուն մէկն են, և թէ անոր որ եկցէ յառաջացման գործին մէջնը պաստաւոր գործուելու պարտական են : Ասանկ ընթացք մը Օսմանեան կառավարութեան պէս յառաջադիմութեան կարեռութիւնը ձանչցող լուսաւորեալ կառավարութիւնն մը նպատակին հակառակ չէ : Տաճկաստանին առ ընդհանուր շաբաթացեալ վիճակին մէջ, եթէ հարկաւոր է որ տմեն ցեղ կամ տահմ իրեն համար անտեսական նոր զիրք մ'ընտրէ, և տընտեսութեան մէջ ձբւզ մը մշակէ, մեզի համար փափաքելի է որ աս ձիւղն Հայոց համար անտեսութեան հողակործական մասըն ըլլայ, որուն հարկաւ կը հետեւի արուեստագիտութիւնն, առանց որոյ երկիրն արտաքին, մանաւանդ եւրոպական վաճառականութեան գերփող զօրութենէն չըկրնար ազատիլ : Տաճկաստանի ուրիշ ցեղերուն իրենց վրայով ինչ խորհիւը չենք դիմեր . Տայոց համոզումն առ է : Իրենք կոչում մ' ունին աս երկրին մէջ . և անիշան ծաղկեցնելու ու յառաջացընելու գործին մէկ մասն իրենց կը վերաբերի : Հայերն արելեան ժողովուրդ մըն են, և ամբողջութիւնը երաշխաւորուած արևելեան Տաճկաստանի ժողովուրդ մը : Հայուն բընտական տարրը Տաճկաստանին է . անկէ դուրս անոր կենդանութիւնը ջուրէն դուրս ելլող ձկան կենդանութեանը պէս կը սպասի : Աւրեմն ովկ կրնայ մեղադրել Հայը, երբոր սաստիկ գործունելութեամբ կ'աշխատի որ աս մեծ պետութեան յառաջացման գործին իւրովսանն նպաստ ըրած ըլլայ :